

23605

Ա Հ 20

ՄԻԱՀԱԲԱԹ ՕՐԸ ՊԱՀԵԼՈՒ Ի ՆՊԱՍ ԲԵՐՈՒԱԾ

ԵՕԹԸ ՓԱՍՏԵՐ

ԵՒ

ԱՆՈՒՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՆՆՈՒԹԻՒՆՔ



ՄԻԱՀԱԲԱԹ ՏԵՏՐԱԿԻ ՋԵՆԱՐՈՒԹՅԱՆ

Ի Հ Ա Մ Պ Ո Ւ Ր Ե

ԱՍՍՆԱՑԻՒՂ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ

Մուրատեան Խան, Թիւ 11

ԶԱԳՄԱԳՃԵԼԱՐ ԵԶԿՈՒՅԾ, Կ. ՊՈԼԵԱ

331.8

Մ-67

1910 (Յան Հայկ Խաչատրյան)

28 JUN 2013

331.8
5-67

15 JUN 2010

ԱՐԻԱԶԱՐԱՅ ՕՐԸ ՊԱՀԵԼՈՒ Ի ՆՊԱՍ ԲԵՐՈՒԱԾ

Ե Օ Թ Ը Փ Ա Ս Տ Ե Ր

Ե Ւ

Ա.ՆՈՆՑ ՆԿԱ.ՏՄԱ.ՄԲ ՔՆՆՈՒԹԻՒՆՔ

— օջախ —

50
80

«Բոլոր գիրքը Աստուծոյ չունչն է, և օգտակար է սորվեցնելու, յանդիմանելու, շիտկելու ու արդարութեան խրատելու համար, որ Աստուծոյ մարդը կատարեալ ըլլայ ամէն բարի գործերու պատրաստուած» Բ Տիմ. 3. 16,17:

Վերի հատուածին մէջ կը յայտնուի թէ Սուրբ Գրոց բոլոր խօսքերը Սուրբ Հոգւոյն միջոցով արուած են, թէ ան կը պարունակէ մարդուն ընդունելիք ամէն վարդապետութիւն, թէ ամէն թերութիւն անոր ձևարտութեան խօսքովը կը շիտկուի, և թէ կատարեալ արդարութեան մասին պէտք եղած հրահանգները ամբողջովին դրուած են անոր մէջ:

Անոր հեղինակին այսպիսի գիրք մը հայթայթելուն նպատակը աս էր որ՝ Աստուծոյ մարդը կատարեալ ըլլայ ամէն բարի գործերու պատրաստուած: Յիշեալ գիրքը Աստուծոյ կողմէն եկեղեցին չնորհուած գանձ մ'է: Աւելին կայ: Աստուած իր խօսքին հրահանգներուն հնազանդիլ ուղղները ամէն ձևարտութեան առաջնորդելու համար անոնց Սուրբ Հոգին ալ խոստացած է:

Seven Reasons – Armenian.

Ենովան այս վիճակին մէջ գտնուողներուն կ'ըսէ , «Ամէն բան փորձեցէք , բարին ամուր բռնեցէք» Ա. Թես . 5. 21 : Ասիկա ըսել է որ՝ ձեր հաւատքին և դործերուն ամէնը Աստուծոյ հաստատուն եղող խօսքին հետ բաղատեցէք , և նախապաշարումէ աղատուած՝ ձշմարտութեան խօսքը համենալ կարենալու համար մտքերնուդ լուսաւորուելուն մասին Սուրբ Հոգւոյն օգնութիւնը խնդրելով՝ յիշեալ խօսքին մէջ ձեզի յայտնուածը ամուր բռնեցէք , ասիկա թանկագին է : Սակայն հոն գրուած չգտնուող վարդապետութիւնը անմիջապէս թողուցէք , մի դուցէ մարդու պատուէք եղող վարդապետութիւնը Աստուծոյ պատուիրանքներուն հաւասար սեպէք : «Յարդը ցորենին քով ի՞նչ է , կ'ըսէ Տէրը :»

Աստուծոյ օրէնքին չորրորդ պատուիրանին մէջ հրամայուած Շաբաթի տեղ՝ այժմ առ հասարակ շարժուան առաջին օրը պահուելուն պատճառաւ , այս տեսրակին մէջ կը բաղձանք քննել յիշեալ գործողութեան շիտակ ըլլալուն նկատմամբ ցուցուած փաստերը : Իրենց երեւակայութիւններն ու բաղդատութիւնները խօսքին ու մտքին փորձաքարով ձշդել ուղղողներն ալ կը հրաւիրենք յիշեալ խնդրը մեղին հետ քննել : Մարդիկ ի՞նչ պատճառաւ Միաշաբաթ օրը Աստուծոյ նախնի Շաբաթէն նախամեծար կը համարին , և ի՞նչ իրաւասութեամբ կը պղծեն ան օրը զոր Աստուած սրբեց և հրամայեց որ սուրբ պահուի : Եկեք միասին խորհինք : Ա.հաւասիկ՝ Փոխուած է՝ ըսուած Աստուածային պատուիրանը :

«Շաբաթ օրը մի՛տքդ բեր զանիկա սուրբ պահելու համար : Վեց օր պիտի աշխատիս ու բոլոր գործդ ընես , բայց եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուծոյդ Շաբաթն է : Ան օրը գործ մը չգործես , ոչ դուն , ոչ քու որդիդ , ոչ քու աղջիկդ , ոչ քու ծառագդ ու աղախինդ , ոչ քու անասունդ ,

ոչ ալ տանդ մէջ եղած օտարականդ : Քանդի Տէրը վեց օրուան մէջ ըրաւ երկինքը ու երկիրը , ծովը ու բոլոր անոնց մէջ եղածները , և եօթներորդ օրը հանգստացաւ , անոր համար Տէրը օրհնեց հանգստութեան օրը ու սրբեց զանիկա :» Ել . 20. 8-11 :

Անուրանալի է թէ յիշեալ պատուիրանը կը պահանջէ յիշել և սուրբ պահել Շաբաթ օրը , զոր Ենովան սրբեց Ժամանակին առաջին եօթնեկին վերջը :

Կաթողիկներ և նման հայրապետականներ կը հաւատան որ իրենց եկեղեցիներն իրաւունք ունին չորրորդ պատուիրանը փոխելու , և սոսկ ասար յենլով է որ Միաշաբաթ օրը կը պահեն առանց վարանելու :

Մինչ Բողոքականներ՝ եկեղեցին այսպիսի իրաւասութիւն մը ունենալը կ'ուրանան , ու Շաբաթին փոխուիլը Սուրբ Գիրքէն ապացուցանելու կ'ելեն , որ ասիկա ըստ մեղ ամենէն բանաւոր ճամբան է : Քանդի եկեղեցին պէտք չէ Աստուծոյ խօսքին հակառակ գործէ : Արդ կը խնդրենք՝ որ համար մը ցուցուի Գիրքէն , որ յայտնէ թէ Աստուած իր Շաբաթը Միաշաբաթ աւուր փոխեց : Երբ չկայ ի՞նչ ցուցուի : Եթէ չկայ այսպիսի համար մը , Աստուծոյ Միաշաբաթ օրը օրհնելուն և սրբելուն նկատմամբ համար մը թող ցուցուի : Ա.մէն ոք գիտէ որ աս ալ չի կրնար ցուցուիլ : Բայց գոնէ Միաշաբաթ օրը իբր Տէրոջը Շաբաթ պահուիլը պահանջող միայն մեկ համար մը թող ցուցուի : Ան ալ չկայ : Ուրեմն ի՞նչ պատճառաւ յիշեալ օրը նախամեծար սեպուելու է Տէրոջը Շաբաթէն՝ զոր Նա միտք բերել և սուրբ պահել կը պահանջէ մենէ չորրորդ պատուիրանին մէջ :

Սուրբ Գիրքը Աստուծոյ մարդը ամէն բարի գործերու կը պատրաստէ : Միաշաբաթ օրը պահելը շատ բարի գործ մըն է : Աստուծոյ խօսքը ասոր ի նպաստ բան մը

Հըսեր : Եւ եթէ բարի գործ մըն է , կրնանք զայն կատարելու համար պատրաստ գանուիլ երբ Աստուած բան մը ըսած չէ : Սակայն ասիկա փոփսանակ բարի գործ մը ըլլալու , ընդհակառակը , միտքը լուսաւորուելէ ետք անոր մէջ շարունակել չորրորդ պատուիրանը փոփսին ըլլալուն համար Աստուծոյ դէմ մեծ մեղք մ'է :

Սակայն Միաշաբաթ օրը պահելու ինպաստ յետագայ մի քանի փաստեր կը ցուցուին : Անկողմնակալ կերպով քննենք զանոնք :

Առաջին Փաստ . — Փրկագործութիւնը ստեղծագործութենէն նախամեծար է . հետեւաբար Տէրոջնախնի Շաբաթին տեղ Քրիստոսի յարութեան օրը պէտք է պահուի :

Ասոր ի պատասխան կ'ըսենք , ո՞ւր գրուած է թէ փրկագործութիւնը ստեղծագործութենէն նախամեծար է : Աստուած ո՞ւր տեղ այսպէս կ'ըսէ : Միաշաբաթ օրը պահողներ պարտաւոր են ըսել , Եւ ոչ մի տեղ : Ուրեմն ո՞վ իրաւունք ունի ասանկ մէկ յաւակնութեան մը մէջ գըտնուելու , և յետոյ Շաբաթին փոփսութիւնն ալ անոր վրայ շինելու : Սակայն ենթադրենք որ փրկագործութիւնը ստեղծագործութենէն նախամեծար է , ո՞վ գիտէ որ այս պատճառաւ Միաշաբաթ օրը պէտք է պահուի : Աստուած մարդոցմէ փրկագործութեան ի յիշատակ օրուան մը պահուիլը չպահանջեց : Սակայն այս նպատակին համար եթէ հարկ իսկ ըլլայ շաբթուան մէջ օր մը պահել , բուն իրաւունքը Քրիստոսի խաչելութեան օրուան չի՞նար միթէ : Հարկաւ : Աստուծոյ Խօսքը ամենապարզ լեզուաւ կը սորվեցնէ որ Անոր արեանը միջոցով փրկութիւն ունինք : «Եւ նոր երգ մը կ'երգէին ըսելով , Արժանի ես դուն այդ գիրքը առնելու և ատոր կնիքները բանալու , վասն զի մորթուեցար ու մեղ ծախու առիր

..... քու արինովլդ ամէն ցեղէ ու լեզուէ և ժողովրդէ ու ազգէ » Յայտ . 5 . 9 : «Որով փրկութիւն ունինք մենք իր արեանը միջոցով , այսինքն իր շնորհքին ճոխութեանը համեմատ մեղքի թողութիւն » Եփես . 1 . 7 , 8 : Կող . 1 . 14 : Եբր . 9 . 12 , 15 :

Արդ փրկութիւնը մեր Տէրոջը Յիսուսի Քրիստոսի արեանը միջոցովն է . հետեւաբար եթէ փրկութեան ի յիշատակ օր մը պահուելու է , պէտք է Քրիստոսի մեղ փըրկելու համար իւր թանկագին արիւնը թափած և «Կատարուեցաւ» (Յովհ . 19 . 30) ըսած օրը պահուի :

Փրկագործութեան մէջ յիշատակութեան ամենէն արժանի օրը Յիսուսի յարութիւն առած օրը ըլլալն ալ չկրնար պնդուիլ : Անոր խաչուած օրը յարութիւն առած օրէն յոյժ գերազանց ըլլալն լոկ մէկ խօսքով կրնայ ապացուցուիլ : Ո՞ր դէպքը աւելի զարմանալի էր : Աստուծոյ իւր սիրելի և միածին Որդին ապստամբ ազգի մը համար մահուան յանձննէն , կամ թէ զանիկա մեռելներէն յարուցանելը : Միայն մէկ պատասխան կրնայ աբրուիլ ասոր : Թէ Աստուած իւր Որդին մեռելներէն յարուց , զարմանալի չէ : Բայց թէ Հայրը իւր միածին Որդին մեղաւորներուն համար մեռնելու յանձնեց , տեսարան մ'է յոյժ գերազանց և զարմանալի սիրոյ մը , որ ամբողջ տիեզերքը կ'զմայեցնէ , և Աստուծոյ անհուն սէրը յափետեանս յաւիտենից փառաւորել կուտայ : Այս տեսարանին առջև արևեն խաւարի վարագուրով ծածկուելուն , և ամբողջ բնութեան սարսելուն ո՞վ կրնայ զարմանալ : Արդ այս օրն ամէն կողմանէ Յիսուսի յարութիւն առած օրէն գերազանց է : Սակայն և ոչ մէկին սուրբ պահուիլը հրամայած է Աստուած : Եւ Աստուծոյ քով յիմարութիւն եղող իմաստութեամբ Աստուծոյ պատուիրանները խափանել սոսկալի գործ մը չէ միթէ : Ա . Կորն . 1 . 19 , 20 :

Սակայն եթէ փրկագործութեան ազնիւ յիշատակութիւնը յարգել կ'ուղենք, հարկ չկայ ասոր համար Տէրոջը Շաբաթին սրբութիւնը գողնալ : Ինչպէս որ ճշմարտութեան լոյսը երբ կը վանէ խաւարը, անոր տեղ լաւագոյն բան մը կուտայ, նմանապէս երբ փրկագործութեան կեղծ յիշատակութիւններն ալ հեռացուին, Աստուծոյ Խօսքը անոր տեղը ճշմարիտ եղողները կուտայ: Այս, այս մասին անցամբ Աստուծոյ կողմանէ սահմանուած յիշատակութիւններն ունենալով, կրնանք Աստուծոյ շնորհքովը զանոնք պահել: Մեր Տէրոջը մահն յիշատակել կուղես: Հարկ չկայ անոր խաչելութեան օրը պահել: Նայէ, Գիրքը ինչ որ կ'ըսէ, անիկա կատարէ:

«Վանդի ես Տէրոջմէն ընդունեցի զայն որ ձեզի ալ աւանդեցի՝ թէ Տէր Յիսուս իր մասնուած գիշերը հաց առաւ, և գոհանալով կարեց, ու ըսաւ, Առէք ու կերէք, այս է իմ մարմինս որ ձեզի համար կը կտրուի. ասիկա ըրէք զիս յիշելու համար: Նոյնպէս ալ գաւաթը ընթրիքէն ետև առաւ ու ըսաւ, Այս գաւաթը նոր ուխտ է իմ արիւնովս. ասիկա ըրէք քանի անգամ որ խմելու ըլլաք՝ զիս յիշելու համար: Վամնդի քանի անգամ որ այս հացը ուտէք ու այս գաւաթը խմէք, Տէրոջը մահը կը պատմէք՝ մինչև որ ինքը գայ:» Ա. Կորն. 11. 23-26 :

Մեր Փրկին թաղումն ու յարութիւնը յիշատակել կուղես: Հարկ չէ Միաշաբաթ օրը պահել: Տէրը ինքը ուրիշ խիստ վայելուչ յիշատակ մը տուած է: «Զէք գիտերը, թէ մենք որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք, անոր մահուանը մկրտուեցանք: Անոր հետ թաղուեցանք մկրտութիւնով մահուան համար, որպէսզի ինչպէս Քրիստոս Հօրը փառքովը յարութիւն առաւ մեռելներէն, այնպէս մենք կեանքի նորոգութեան մէջ պատինք: Վասն

զի եթէ մենք տնկակից եղանք անոր մահուանը նմանութիւնովը, նաև անոր յարութեանը նմանութիւնովն ալ կցորդ պիտի ըլլանք:» Հռովմ. 6. 3: «Թաղուելով անոր հետ մկրտութիւնով, որով նաև անոր հետ յարութիւն առիք Աստուծոյ զօրութեանը հաւատալով, որ զանիկա մեռելներէն յարուց:» Կող. 2. 12:

Սակայն սա ծանօթ իրողութիւն մ'է թէ բազմաթիւ եկեղեցիներ մկրտութեան արարողութիւնը սրսկելու կերպին փոխած են: Տեսէք, անոնք այս կերպով Տէրոջը յարութեան Աստուծային յիշատակը կը ջնջեն, և յետոյ մեղքի վրայ մեղք աւելցնելու համար՝ Քրիստոսի յարութիւնը յիշատակելու պատրուակին տակ Աստուծոյ Շաբաթը կ'առնեն ու Միաշաբաթ օրուան կը փոխեն, և այս կերպով Արարջին հանգստաեան սուրբ յիշատակն ալ կը ջնջեն: «Ու երկիրը իր բնակիչներուն տակ պըզծուեցաւ, քանդի անոնք օրէնքները զանց ըրին, պատուիրանքը փոխեցին, և յաւիտենական ուխտը խափանեցին:» Եկեղեցին մինչև ե՞րբ պիտի չդադրի Տէրոջը ճշմարիտ ճամբաները եղծելէ: Մինչև որ երկրի բնակիչները այրին, և քիչ մարդիկ մնան: Եսա. 24 5. 6:

Երկրորդ Փաս. — Աշակերտաները մեր Տէրոջը յարութիւն առած օրը ժողվուեցան այն դէպքը յիշելու նպատակաւ, Յիսուս ալ անոնց հետ միանալով ան ժողովը սրբեց:

Ասոր ի պատասխան կ'ըսենք որ՝ եթէ այս խօսքին ամէն մէկ մասը ճշմարիտ իսկ ըլլայ, Տէրոջը Շաբաթին փոխաւիլը անկէ չկրնար հետեւցուիլ: Սակայն յիշեալ փաստին անհիմն ըլլալը ցուցնելու համար սա միքանի ճշմարտութիւնները յիշենք: Աշակերտաները (1) այն ատեն Յիսուսի յարութիւն առած ըլլալուն հաւատացած

ՀԱԼԱԼՈՂ, (2) պարզապէս ճաշ ընկլու, և (3) Հրեաներէն պահուելու համար ժողվուած էին։ Այս իրողութիւնները Մարկոսու և Յովհաննու աւետարաններուն մէջ բացուրոցապէս կ'երեւնան։ «Ետքը ուրիշ կերպարանքով երեւցաւ անոնցմէ երկուքին՝ որոնք քալելով արար կ'երթացին։ Եւ անոնք գացին ուրիշներուն պատմեցին, ու անոնց ալ չհաւատացին։ Վերջը տասնըմէկին երեւցաւ երբ սեղան նստած էին, ու երեսնին զարկաւ իրենց անհաւատութիւնը և սրտերնուն կարծրութիւնը։» Մարկ. 16. 12-14։ «Եւ նոյն օրը, Մէկշաբթի իրիկունը, աշակերտներուն ժողվուած տեղին դռները դոց ըլլալով, Հրեաներէն վախնալնուն համար, Յիսուս եկաւ և անոնց մէջտեղը կայնեցաւ, ու ըստաւ անոնց։» Յովհ. 20. 19, 20։

Արդ աշակերտները Յիսուսի յարութիւնը յիշատակելու համար ժողվուած չէին։ Մանաւանդ Շաբաթը փոխելու խորհուրդն անոնց մտքէն իսկ չ'անցաւ։ Քրիստոսի թալուելէն վերջ գերեզմանը եկող կիները դառնալով զանիկա զմռսելու համար համեմեներ և անուշահոտ իւղեր պատրաստեցին, և Շաբաթը հասած ըլլալուն՝ Շաբաթ օրը հանգստացան պատուիրանքին համեմատ։ Եւ Շաբաթը անցնելէն ետքը մեր Տէրը զմռսելու համար Միաշաբթ օրը գերեզմանը եկան։ Պուկ. 23. 55, 56. 24. 1։ Անոնք պատուիրանքին համեմատ Շաբաթը պահեցին, և գործերնին Միաշաբթ օրուան յիստածգեցին։

ԵՐՐՈՐԴ Փաստ. — Ութը օրէն ետեւ Յիսուս դարձեալ իր աշակերտներուն հետ տեսակցեցաւ։ Յովհ. 20. 26։ Հարկաւ ասիկա Միաշաբթ օրն էր. այս պատճառաւ յիշեալ օրը Քրիստոնէական շաբաթն է։

Ասոր ի պատասխան կ'ըսենք որ՝ եթէ ստոյգ իսկ ըլլայ թէ ան տարին. Պէստէկոսէի տօնը Միաշաբթին հանդիպեցաւ, յիշեալ օրուան այս պատճառաւ հանգըստութեան օր ըլլալը զատ կերպով ապացուցանել պէտք է։ Մակայն յետագայ բաներէն յստակ կը տեսնուի որ ասով

երրէք ապացոյց չկրնար ըլլալ թէ ան օրը Տէրոջը սուրբ օրն է։ Ոչ ալ ասով կրնայ ապացուցուիլ թէ Շաբաթը Միաշաբթի փոխուած է։ Աւելին կայ. քանի որ Քրիստոսի կամ Առաքեալներուն Միաշաբթ օրը պահելուն նկատմամբ ամենագոյզն նշան մ'իսկ չկայ, ինչպէս կրնայ ապացուցուիլ թէ յիշեալ օրը Քրիստոնէական շաբաթն էր։ Սուրբ Գրքին մէջ երրէք չգտնուուիր՝ Քրիստոնէական Շաբաթ խօսքը, իսկ եօթնեկին Շաբաթը կը կոչուի Տէրոցը Շաբարը անունով։ Քրիստոսի այսինչ օրը աշակերտներուն երեւնալը նոյն օրուան հանգստութեան օր ըլլալուն կը բաւէ միթէ։ Եթէ այսպէս է, Յիսուս ինքզինք անոնց յայտնելու համար՝ ինչ պատճառաւ անոնց ձուկ որսացած օրը ընտրեց։ Եթէ չէ, ուրիմ ոչ Միաշաբթ օրը որուն մէջ առաջին անդամ երեւցաւ անոնց, ոչ անոնց ձուկ ստացած օրը որուն մէջ երկրորդ անդամ երեւցաւ անոնց, ոչ ալ չինդշաբթի օրը երբ վերջին անդամ երեւցաւ անոնց, կրնայ Տէրոջը հանգստեան օրն ըլլալ։ Քանի որ աշակերտները երուսաղէմ նոյն տան մէջ միասին կը բնակէին, խիստ զարմանալի դէպք մը չէ որ Յիսուս ամենուն մէկտեղ երեւցաւ։

ՉՈՐՐՈԴ Փաստ. — Սուրբ Հոգւոյն աշակերտներուն վրայ իշած օրը Միաշաբթ օրն էր։ Այս պատճառաւ Տէրոջը Շաբաթին տեղ Միաշաբթ օրը պէտք է պահուի, Գործ. 2. 1, 2։

Ասոր ի պատասխան կ'ըսենք որ՝ եթէ ընդունինք ալ թէ ան տարին. Պէստէկոսէի տօնը Միաշաբթին հանդիպեցաւ, յիշեալ օրուան այս պատճառաւ հանգըստութեան օր ըլլալը զատ կերպով ապացուցանել պէտք է։ Մակայն յետագայ բաներէն յստակ կը տեսնուի որ ասով

Աստուծոյ մեծարել ուղածը Միաշաբաթ օրը չէր, այլ
Պէտէկոստէի տօնը:

1. Մինչ Պէտէկոստէի օրը բացորդապէս կը լիշուի,
սակայն ան տօնին ո՛ր օրուան հանգիստը չէ միշուած,

2. Պէտէկոստէի տօնը Քրիստոսի յարութենէն յի-
սուն օր վերջը պատահեցաւ, Այս ժամանակամիջոցին
քառասուն օրը Յիսուս իւր աշակերտներուն հետ մէկտեղ
անցուց, Գործ. 1: Մնացեալ տասը օրն ալ աշակերտա-
ները կատարեալ լրջութեամբ ազօթելով անցուցին: Յի-
սուսի յարութենէն հաշուելով քառասուն օր կը բերէ մեզ
անոր համբարձման օրուան՝ որ է Հինգշաբթի: Ասոր յա-
ջորդող տասը օրուան մէջ՝ վերջինը Պէտէկոստէի օրը ըլ-
լալով՝ երկու Միաշաբաթի օր կայ: Եթէ Աստուծոյ նպատակը
Միաշաբաթ օրը մեծարել էր, ի՞նչ սրատճառաւ Սուրբ
Հոգին առաջին Միաշաբաթ օրը չդրկեց: Ինչու Սուրբ
Հոգւոյն իջնելուն համար Պէտէկոստէի օրուան համնիը
պէտք էր: Պատասխանը իիսուս պարզ է: Աստուծոյ
նպատակը Միաշաբաթը յարգել չէր, այլ Պէտէ-
կոստէի տօնին ակնարկած բուն նպատակը կատարել
էր: Հետեւաբար Միաշաբաթ աւուր յիշումը զանց առ-
նուած է:

Առաջին ամսուն տամնեւվեցերորդ օրը Տէրոջը առջե-
երախայրի որաց մը երեցնելուն բուն նպատակը կա-
տարուիլ սկսաւ ննջեցալներուն առաջին պատուը եղող
մեր Տէրոջը յարութիւն առնելովը: Ղեւ. 23. 9—14:
Ա. Կորն. 15. 20—25: Ասկէ յիսուն օր վերջը եկող Պէտէ-
կոստէի տօնին նպատակն ալ պէտք էր կատարուիլ:
Ղեւ. 23. 15—21: Ահա այս ալ Գործ. 2. 1, 2ին մէջ
պատմուած գէկըով կատարուիլ սկսաւ: Ասկիա ի՞նչ
առնչութիւն ունի Տէրոջը Շաբաթին փոխուիլուն հետ:
Եւ դարձեալ աստուածաբանութեան վարդապետք կոչ-

ուած գիտուններ այս համարը ամենէն զօրաւոր վկա-
յութիւններէն մէկը կը նկատեն ինպատ Քրիստոնէա-
կան Շաբաթին (?): Իմաստունին աս խօսքերէն ա-
մէնքս ալ ոգտուինք. «Դուն անոր խօսքերուն վրայ
բան մի աւելցներ, որպէսզի ըլլայ թէ քեզ յանդիմանէ,
ու դուն ստախօս երեւնաս» Առակ. 30. 6:

Հինգերորդ Փատ. — Պողոս առաքեալ Տրովադայի
մէջ Միաշաբաթ օրը մէկ անգամ հաց կտրեց: Ասկէ կը
հետեւի թէ ան օրը կը պահէին իբր Քրիստոնէական Շա-
բաթ: Գործ. 20. 7:

Ասոր ի պատասխան կ'ըսենք որ՝ Երուսաղէմի մէջ
գտնուած առաքելական եկեղեցին ժամանակ մը ամէն օր
հաց կը կտրէր: Գործ. 2. 42—46: Եթէ Տրովադայի մէջ
Միաշաբաթ օրը մէկ անգամ հաց կտրելու պաշտամունքը
նոյն օրուան հանգստութեան օր ըլլալուն բաւական մէկ
պատճառ մըն է, ուրեմն Երուսաղէմի մէջ առաքե-
լական եկեղեցին ամէն օր յարատե հաց կտրելը ամէն
օրուան հանգստութեան օր ըլլալուն եւս առաւել բաւա-
կան պատճառ մը չկրնար ըլլալ միթէ: Բաց աստի, ինչ-
պէս օր եկեղեցւոյն մեծ Առաջնորդին հաց կարելու արա-
րողութիւնը իւր ծառային Պողոսինէն գերազանց է, անոր
խաչելութեան օրն ալ Քրիստնէական Շաբաթ ըլլալու
աւելի արժանի չէ միթէ. ինչու որ Յիսուս հաց կտրելը
ճիշդ նոյն օրը իւր մատնուած գիշերը հաստատեց և կա-
տարեց: Ա. Կորն. 11. 23—26:

Սակայն Պողոս առաքեալ յիշեալ գործը շաբթուան
որ օրը կատարեց: Եթէ զայն կատարելուն օրը յառա-
ջիկային եկեղեցին հանգստութեան օր ըլլալու աստիճան
կարեւոր է, ուրեմն պէտք է յիշեալ օրը ուշադրու-
թեամբ որոշուի: Ծանօթ է որ յիշեալ գործը կէս գիշե-

բէն ետքը կատարուեցաւ . քանդի Պօղոս աշակերտներուն մինչեւ կէս գիշեր քարոզեց , այնուհետեւ Եւտիքոսը ողջնցուց , ու յետոյ հաց կտրելու ձեռնարկեց : Գործ . 20 . 7—11 : Եթէ օրը հիմա եղածին պէս կէս գիշերէ կէս գիշեր պիտի հաշուենք , Միաշաբաթ օրը կէս գիշերին վերջանալուն համար՝ Պօղոսի հաց կտրելը շարթուան երկրորդ օրուան կը հանդիպի : Եւ եթէ հաց կտրելու արարողութիւնով օրը հանգստութեան աւուր կը դառնայ , այսուհետեւ պէտք է որ Երկուշաբաթի օրը պահուի իր Քրիստոնէական Շաբաթ :

Սակայն Սուրբ Գրոց մէջ օրը Երիկունէ մինչեւ իրիկուն , այսինքն արեւամուտէն մինչեւ արեւամուտ կը հաշուի : Սրդ աշակերտները Շաբաթ օրուան վերջը՝ Միաշաբաթ օրուան սկիզբը՝ հաւաքուեցան : Եւ որովհետեւ Պօղոս առաւօտուն պիտի երթար , մինչեւ կէս գիշեր անոնց քարոզեց . յետոյ առտուան դէմ հաց կտրելով կերան : Յշեալ օրը այս պաշտամունքին պատճառաւ հանգստեան օ՞ր եղաւ միթէ : Եթէ այսպէս է , ինչո՞ւ ուրեմն Պօղոս ճիշդ առաւօտեան ատենները ճամբայ ելւ լելով շարոննակեց իր ճամբորդութիւնը դէպ յերուալէմ : Եթէ Պօղոս առաքեալ կը հաւատար թէ Միաշաբաթ օրը Քրիստոնէական Շաբաթ էր , ինչո՞ւ հրապարակաւ պղծեց զանիկա : Իսկ եթէ անոր Շաբաթ ըլլալուն չէր հաւատար , դուն ինչո՞ւ հաւատալու ես : Նաեւ ի՞նչ պատճառաւ չնայելով Պօղոս առաքեալին սովորութեանը թէ՝ ամէն Շաբաթ օրը թէ Հրեաներուն և թէ հեթանոսներուն կը քարոզէր (Գործ . 13 . 14 , 42 , 44 : 16 . 13 : 17 . 2 : 18 . 4) , Շաբաթ աւուր փոփոխման ապացոյց մը կը նկատես մէկ անգամ մէկտեղ ժողովուիլը որ եղաւ Միաշաբաթի մը գիշերը :

Եթէ Պօղոս Միաշաբաթ օրը հաց կտրեց , մինւնոյն

օրը նաեւ ճամբայ ելաւ դէպ յերուալէմ : Այսպէս որ Միաշաբաթ օրուան ինպաստ բերուած այս ամենէն զօրաւոր փաստը մեծ ապացոյց մըն է թէ Շաբաթը փոխուած չէ Միաշաբաթի :

Վեցերորդ Փաստ . — Պօղոս առաքեալ Կորնթոսի մէջ եղած եկեղեցին պատովիրեց որ Միաշաբաթ օրը ողորմութիւն ժողվուի : Ասիկա զօրաւոր ապացոյց մըն է որ յիշեալ օրը հրապարակային պաշտամունքի օր և հետեւաբար Քրիստոնէական Շաբաթ էր : Ա. Կորն . 16 . 2 :

Ասոր ի պատասխան կ'ըսենք որ՝ Պօղոս առաքեալին Միաշաբաթ օրը ողորմութիւն ժողվելու մասին պատուէր տալէն երբէք չկրնար հետեւցուիլ որ յիշեալ օրը հրապարակային պաշտամունքի օր էր : Եւ բուն առաքեալին խօսքը այն ողորմութեան հրապարակային ժողովի մը մէջ չժողվուիլը բացորոշապէս կը յայտնէ : Ամէն Միաշաբաթ օրերը ճեղմէ ամէն մէկը իր քով թող դիզէ :

Ճ . Ո . Մօրթըն՝ «Ճմարիս Շաբաթը» անուն իր գրքին 51 և 52րդ էջերուն մէջ այս մասին սապէս կ'ըսէ . «Ամբողջ ինդիրը սա «իր քովը» խօսքին նշանակութենէն կախեալ է : Կը զարմանամ որ այնպէս կ'երեւակայէք իրը թէ յիշեալ խօսքը հրապարակային ժողովքի մը նպաստի մնառուկը կը նշանակէ : Կրինֆիլտ իր Բառգիրքին մէջ անոր Յունարէնը կը թարգմանէ իրը իր յովլը , այսինքն իր տունը : Երկու կատիներէն թարգմանութեանց մէջ (Վիւկէյթ և Գասթէլիօ) , à pud se , այսինքն իր քովը , իր տունը : Երեք Գաղղիերէն թարգմանութեանց մէջ (Մարթէն և Օսթըրվալտ և Տը Սասի) , chez soi , այսինքն իր տունը , իր բնակարանը : Լուտերէն Գերմաներէն թարգմանութեանը մէջ , bei sich selbst , իր քովը , իր տունը : Տիօտաթի Իտալերէն թարգմանութեանը մէջ , appresso di

ՏԵ, իր ներկայութեանը, իր տունը։ Փիլիպպոս Շիօնի Սպաներէն թարգմանութեանը մէջ, որ սի cassa, իր տունը Տակաւին ո՞րչափ համբեմ։ Վերը յիշուածներէն տարրեր մէկ թարգմանութեան մը չհանդիպեցայ տակաւին։»

Արդ յիշեալ հատուածը Միաշաբաթ աւուր Քրիստոնէական Շաբաթ ըլլալուն ապացոյց մը չըլլալէ զատ՝ կը պատուիրէ Կորնթոսի եկեղեցին՝ որ այն օրը աշխարհային դործ կատարեն։ Քանզի անոնցմէ իւրաքանչիւրը շաբաթուան մէջ իր ընդունած օրնութիւնը հաշուելով, իւր ողորմութիւն մաս մը զրամ զատելու էր։ Եթէ շաբաթէ շաբաթ այսպէս շարունակէին, ամէն մէկուն տալիք ողորմութիւնը պատրաստ ըլլալով, առաքեալին եկած տաենը իսկոյն կրնային յանձնել։

Նօրմերորդ Փատ. — Կիրակի օրը Հոգին Յովհաննէսի վրայ եկաւ։ Այս կիրակի օրը Միաշաբաթն է։ Յայտ. 1. 10։

Ահա փաստաբանութեան ընթացք մը, որուն Միաշաբաթ օրը պահողներուն ամէնը միաբանութեամբ կը հետեւին։ Սակայն կը հարցունենք անոնց թէ ինչու համար ծանօթ կ'ենթագրեն բուն այն բանը զոր պէտք է ապացուցանեն։ Իրաւ այս համարը որոշակի կը յայտնէ որ նոր անտեսութեան մէջ ալ Տէրոջը յատկացեալ օր մը կայ։ Սակայն Սուրբ Գրոց մէջ ո՞ւր զրուած է թէ Միաշաբաթ օրը կիրակի այսինքն Տէրունական օրն է։ Աստուած ո՞ւր տեղ կը սեպհականէ յիշեալ օրը։ Ոչ մի տեղ։ Աստուած իրեն համար օր մը զատեց և սեպհական՞ց։ Այս, «Եւ Աստուած օրհնեց եօթներորդ օրը, ու սրբեց զանիկայ, ինչու որ անոր մէջ հանգստացաւ իր ամէն գործքերէն՝ որ Աստուած ստեղծեց ու ըրաւ։ Ծնն. 2. 3։ Վաղը հանգստութեան Սուրբ Շաբաթ է Տէրոջը։» Ելից

16. 23։ «Եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուծոյդ հանգստեան օրն է։» Ելից 20. 10։ «Թէ որ Շաբաթը իմ սուրբ օրս քու ցանկութիւնդ կատարելէն ոտքդ դարձնես։» Եսա. 58. 13։

Արդ Աստուած շաբթուան վեց օրը մարդուն տուած և եօթներորդ օրը իրեն սեպհականած է, և ան օրը Տէրոջը Սուրբ օրն է։

Նոր Կտակարանին մէջ ալ Որդւոյն մարդոյ սեպհականած օրը ասիկայ է։ Մատթ. 12. 28։

Սուրբ Գրոց մէջ կայ վկայութիւն մը թէ Շաբաթին Տէրը իւր սուրբ օրը թողուցած և ուրիշ օր մը ընտրած է։ Ոչ։ Ուրեմն Կիրակի օրը պատուիրանքին մէջ յիշուած Շաբաթ օրէն զատ ուրիշ օր մը չկրնար ըլլալ։

Բնթերցո՞ղ, ահա ասոնք են Միաշաբաթ աւուր սրբութեան բոլոր փաստերը՝ որ մարդիկ Սուրբ Գիրքերէն կը ներկայացնեն, և ալ չկայ։ Անոնք այսպէս քըննութեան ենթարկուելէն ետքը, քեզի ի՞նչպէս կ'երեւնայ։ Տակաւին կրնա՞ս համարձակութեամբ շարունակել Տէրոջը Շաբաթը պղծելով և Միաշաբաթ օրը պահելով։ Եթէ յանդգնաբար շարունակես, դատաստանին վծիուը քեզի դէմ պիտի ըլլայ։ Աւազի վրայ հիմնուած ամէն շէնք պիտի կործանին որչափ գեղեցկութեամբ շինուած և ճոխութեամբ զարդարուած ըլլան ալ։ Ծէնքդ վէմին վրայ դիր, որ է Աստուծոյ յաւիտենական և կենդանի խօսքը։

Միջազգային Տեսրակի Ընկերութիւնը կը հրատարակէ Քրիստոնէական գիրքեր, թերթեր եւ աետրակներ առելի քան 50 լեզուներով: Անգլիերէն, Գերմաներէն, Ֆրանսերէն, Սպաներէն, Հոլանդական, Տանիմարգական եւ Շլէտական ցուցակները նոյն ևն պարունակութեամբ: Նաեւ առատ գրութիւնը կան Ռուսական, Փողական, Պահէմական, Էստոնական, Լէտոնական, Հունգարական, Խոական Փորթուկիցան, Բուլగարական, Հայերէն, Տաճկերէն, Յունարէն, Արարերէն, եւլն լեզուներով: Ցուցակները ծրի կը խրկուին:

Հանուցէք ուղղել առ:

Կ. Պոլիս, Զագմագնրար եօգուը, Մուրատեան Խան, Թիւ 11
Constantinople, Tchakmakdjilar Yocouchou,
Mouradian Han, N. 11, Turkey.

Hamburg, Grindelberg 15a, Germany.
Basel, Nonnenweg 22, Swiss.
Genf, Rue da le Synagogue 29, Swiss.
Watford, Stanborough Park, Herts, England.
Christiania, Akersgaden 74, Norway.
Stockholm, Kungsgatan 34, Sweden.
Helsingfors, Unionsgatan 4, Finland.
Riga, Kl. Newastr. 12, Russia.
New York City, 32 Union Square East, U. S. A.
Washington D. C., Takoma Park Station, U. S. A.
College View, Nebraska, U. S. A.
Nashville, 24. Avenue, North, Tenn., U. S. A.
Mountain View, Santa Clara Co., California, U. S. A.
Toronto, Junction, Ontario, Canada.
Tacubaya, D. F., 1420 Avenida 20, Mexico.
Port of Spain, 31 Dundonald Street, Trinidad.
Sao Bernardo, Estação S. P. R., Sao Paulo, Brasil.
Buenos Aires, Casilla Correo 481, Argentina.
Valparaiso, Casilla 787, Chile.
Kapstadt, 56 Roeland Street, South-Africa.
Karmatar, The Watchman Press, E. I. Ry., India.
Singapore, 12 Dhoby Ghaut, East-India.
Honan, Sin Jang Cheo, via Hankow, China.
Tokio, 846 Sendagaya-mura, Japan.
Warburton, Victoria, Australia.
Cooranbong, Avondale, N. S. W., Australia.



ՀՀ Ազգային գրադարան



NL0205344

20



ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ Յ. ՄԱՏԹՈՒՍԵԱՆ, Կ. ՊՈՒՏՈ

1910